

միայն շամբաստանեն գինէն, այլ և 'ի թիկունս ինձ հասեալ կան :

Ոչ զրպարտութիւնք Մելիտեայ և Վնիտոսի դատապարտեսցեն զիս 'ի մահ, այլ ատելութիւն մնացառ և անիրաւ մարդկան՝ զորոց նշաւակեցի զտիտութիւն և զախոս։ ատելութիւն որ զբազում 'ի լաւաց կորոյս և կորուսցէ, զի չհամարիմթէ մահուամբ իմովլ յագեսցի :

Զատելութիւնն զայն յանձն ձեգի ցանկութեամբ խելամուտ լինելը զօրութեան հրամանին պատասխանուոց դեղփական հարցին, որ վեհ քան զամենայն իմաստուն եցոյց զիս ։ Աստանօր 'ի բարկութիւն բրդեցան դատաւորք ։ բայց Սոկրատայ յառաջ ածեալ զբանսն, ասէ ։ «Զարմացեալ ընդ պատգամն, հարցի զականաւորս յամենայն կարգեալ քաղաքայնոց ։ և ամենայն ուրեք գտի յանդընութիւն և կեղծաւորութիւն։ Զանացայ երկմտեցուցանել զնոսացնդիւր քաջութիւն, և արարի ինձ ոսփսոս անհաշտելիու ։ և 'ի միտ առից զի չեք ոք իմաստուն, բայց միայն Աստուած ։ և զի պատգամախօսին այլասացութեան այս եին իմաստք, զի որ չհամարի զանձն իմաստուն նա իմաստնագոյն է 'ի մարդիկ :

Եթէ վասն անցուցանելը իմոյ զամն բազումն 'ի խնդիրս վաճանգաւորս զիս ամբաստանիցին, իմ պատասխանի այս է ։ Ալհամարհելի են կեանք և մահ՝ առ ՚ի լինել պիտանի մարդկան։ Գիտացի՝ զի հրահանդել զնոսա սահմանեցին զիս երկինք ։ և որ զվատնդ մահուտ յանձն առեալ՝ ոչ լիք զդաս իմ յոր կացուցին զիս զօրավարք յԱմփիսօլիս, 'ի Պոդիտէա և 'ի Դեղիոն, պարտ է ինձ արիագոյն ևս կալ ուր կացուցին զիս դիք 'ի միջի ձերում, և չկարեմ դասալիք լինել առանց ընդդէմ դառնալոյ հրամանաց նոցա, և զվատութիւն յանձն առնլոյ ։

Եւ ոչ այսչափ միայն ։ այլ թէ և անպարտ կամիցիք արձակել զիս՝ զի մի ևս խօսիցիմ, ասացից ձեզ ։ Դատաւորք արգոյք, և սիրելիք ինձ ։ Աստուծոյ պարտիմ հնազանդել առաւելքան ձեզ ։ և մինչև իցէ յիս չունչ, ոչ դադարեցայց որպէս մինչև ցայժմ յասելը համարձակաձայն ամենց ցուն՝ որ ընդ առաջ լինին ինձ ։ Ոչ ամօթ համարիցիք հետամուտ լինել մեծութեանց և փոռաց, և անփոյթ առնել զգանձն իմաստութեան և զձըմարտութեան՝ որ հոգւոյդ ձերում զարդ գործեն և կատարումն։ Թախանձեցուցից զնոսա ժտութեամբք և խնդրովք, և ամաչեցուցից ընդ կորութիւն իւրեանց և ընդ սոււտ առաքինութիւնն, և ցուցից զի նախամեծար տունեն քան զամենայն բարիս որ ինչ արհամարհանաց են արժանի ։

Զայսոսիկ հրաման է ինձ յԱստուծոյ քարոզել անլոելիք մանկանց և ծերոց, քաղաքայնոց և օտարաց ։ և որով 'ի հնազանդելն իմում հրամանի նորա՝ պարդեք մեծագոյնք պարդկան ձեզ, նովին իսկ 'ի մասնելք ձերում զիս 'ի մահ՝ մերժեսնիք զպարգևն Աստուծոյ, և ոչ ևս զոք գտանիցէք յայս նախանձ վառեալ։ Ձեզ պաշտպան կամ յատենիս մինչ թուիմս պաշտպանել անձին ։ զի թէպէտ և Անիտոս և Մելիտոս կարեն զրպարտել զիս և աքսորել և բառնալ 'ի կենաց, այլ վնասելին ոչ կարեն ։ և աւաղելիք են քան զիս, զի են անիրաւք ։

Առ ՚ի խուսել 'ի հարուածոց նոցա, ոչ ըստ օրինակի այլոց ամբաստանելոց հնարս գաղնածածուկ 'ի կիր արկի կամ յայտնի աղերսանս ։ Առ

յոյժ մեծարանաց և ոչ գուլթ հնարեցայ արկանել 'ի ձեզ արտասուօք իմովք կամ որդւոց իմոց կամ բարեկամաց, շուրջ ածեալ զնոսա զինն ։ զի զգութ ՚ի տեսարանի արժան է յուղել ողորմել տեսլեամբք, իսկ աստ Շշմարտութեան և մթէ պարտ է լսելի առնել զձայն։ Երդուեալ իսկ է ձեր յանդիման ամենեցուն դատել ըստ օրինաց, արդ եթէ երդմանահարութեան հրապոյրս 'ի ներքս արկից՝ ամսպարշտութեան գտայց մեղապարտ։ Այլ ես խելամագոյն ևս եմ քան զիակառակորդս իմ թէ է լաստուած, և անվէ հերյարդարութիւննորա և 'ի ձերդ լինիմապաստան։» (Հատ. Ն. Էջ 160.)

Ո՞րչափ զարմանալի Շարտասանութեամբ նկարագրուած է Սոկրատայ իմաստներուն վսեմութիւնն ու իր անդրդուելի հաստատութիւնը աս Ճառին մէջ։ — Ի՞ս երկու հատուածէս կրնայ իմացուիլ ընդհանրապէս Պարթելըմիին ոձը :

### ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՔ

Օինաց իրնուին վրայ :

Ա՞ջդի մը կրօնքն ու արարողութիւնները իրեն բարուցը Ճիշդ նկարագիրը կրնան սեպուիլ, և որչափ որ կարգեալ դուրս ըլլան ան արարողութիւնները, այնչափ ալզուարժալի կ'երևնան։ Օինաց ազգը արդէն խիստ շատ սովորութիւններ ունի որ մեր երկիրներուն մէջ նոր ու զարմանալի կ'երևնան։ բայց մենք հոս առ այժմ իրենց կրօնքին ու արարողութիւններուն վրայ միայն խօսինք կարծ կերպովիլ։

Ի՞նդհանրապէս Օինացիք իրեք կը րօնք ունին, մէկը Ի՞ու կ'ըսուի, որ է կոմիուկիոսի վարդապետութիւնը ։ մէկալը Փոյ, որ Պուտտականութիւն ալ կ'ըսուի ։ երրորդը Ուաս, որ է փիլսոփայից աղանդը ։ ասոնց մէջ առջնը ըուն տէրութեան կրօնքն է, մէկալ երկուքը հասարակ ժողովրդեան։

Լցզային կրօնքին քրմապետը թագաւորն է ։ Ի՞ս կրօնին հետեւողները թէպէտ կը հաւտան թէ մէկ գերագոյն էակ մը կայ որ առաքինութիւնը

կը վարձատրէ ու չարութիր կը պատժէ, բայց կը պաշտեն նաև զանազան կուռքեր, որ սովորաբար մէջմէկ անտաշ քարեր են, ու գրեթէ ամէն փողոցի անկիւնները կը գտնուին. ասոնց առջելխունկ կը ծխեն: Խնոնցմէ զատ կը պաշտեն նաև արեն ու լուսինը, և որ և իցէ դիւցազանց կամ անուանի մարդկանց հոգիներ. ասոնց մէջ ամենէն պատուաւորը գրականութեան չաստուածն է: Դարձեալ կը պաշտեն տէրութեան մէջ մեռած շատ մարդկանց հոգիները, երեւլի գիտուններ, առաքինի մարդիկ, և այլն. նաև բնութեան գլխաւոր երեսյթները, ինչպէս ամպ, ձիւն, անձրե, հով, ու որոտմունք:

(Օ ինուորական չաստուածներուն մէջ անուանիներն են Վուան-թի, Վոնկ-վան (վիշապ թագաւոր) որ ջրերու ու գետերու չաստուած է, Ծիան-նէու որ պաշտպան է նաւորդաց, ժամանակի ու տարւոյն եզանակներուն. ուստի սաստիկ չորութիւն ըլլալուն պէս, տէրութիւնը հրովարտակ կը հանէ որ ամէնքը ծոմբունեն ինչուան որ Ծիան-նէուն իրենց անձրե տայ:

Ո՞եծ քրմապետը երկինքը պաշտած ատենը երկնագոյն զգեստ կը հագնի. երկիրս պաշտելու ատենը դեղին, արեւ պաշտած ժամանակը կարմիր, ու լուսինը պաշտած ատենը ձերմակ:

Ո՞յ բագինը որուն վրայ երկնքի զոհ կ'ընեն՝ կլոր է՝ երկնքի կլորութեանը նշան. իսկ երկրինը քառակուսի է:


Վուըմերը մեծ զոհ ընելու համար պիտի լուացուին, հագուստնին պիտի փոխեն, իրեք օր ծոմ պիտի բռնեն, և ան իրեք օրուան մէջ զգեստներնուն օղակէն երկու բթաչափ երկայնութեամբ տախտակ մը պիտի կախեն՝ վրան դրած աս բառս, Ծայ-քէայ, որ ծոմ ըսել է: Օոչի կենդանիներն են կով, ոչխար և խող. ուրիշ նուիրմունքները ըստ մեծի մասին մետաքսեղէն բաներ են: Ծաէ որ քուրմերը անհոգութեամբ լաւ չպատրաստուին

կամլաւ զոհեր չընեն՝ կը պատժուին. կամ քանի մը ամիս թոշակնին կը կտրի, և կամ ծեծ կ'ուտեն:

Փեքինի մէջ հիմա գլխաւոր երկու կուատուն կայ, Ծիան-թան և Ծի-թան, և աս երկու կուատանց վրայ Ծինացիք իրենց բոլոր ճարտարութիւնն ու հարստութիւնը թափած են. և ոչ միայն կուատանց շէնքին վրայ, հապա նաև անոնց ամէն մէկ կարասեացը վրայ, ինչպէս են զոհագործութեան ատեն զարնուածնուագարանները, սրինգ, թմբուկ և իրենց դին և շէ ըսուած նուագարանները, որ ինչուան պալատի նուագարաններէն ալքաղցրաձայն ու կարգէ գուրս մեծ են:

Ծիան-թան կուատան շրջապատը մէկ փարսախ է: Ո՞եծտեղը բոլորա կաձև եռայարկ բարձր տեղ մը կայ, ուր ութը պատշգամով կ'ելլցուի, և ասոնց ամէն մէկը 28 աստիճանով սանդուխ ունի: Ո՞ս բարձրաւանդակին վրայ փառաւոր վրան մը կը կանգնեն, ու տակը կը դնեն տախտակ մը վրան Ծանէ-նէ անունը գրուած, որ իրենց գերագոյն լստուածն է. անտախտակին դիմացը թագաւորը զոհ կ'ընէ: Ո՞ն բարձրաւանդակին հիւսիսակողմը փառաւոր տաճար մը կայ, ձեւ կլոր, գեղեցիկազարդ ու եռայարկ: Ծիագաւորը զոհ մատուցանելէն իրեք օր առաջ ուրիշքուրմերուն պէս պատրաստութիւն կը տեսնէ. իրեք օր առանձին տեղ մը կը քաշուի, ծոմ կը բռնէ ու ամէն բանէ կը հրաժարի:

Ծմառնային արեւագարձին օրը առաւօտանց կանուխ թագաւորը կը զարդարուի բոլոր իր թագաւորական զարդերովը, և իշխանները, մեծամերը, զօրավարներն ու ամէն կարգի պաշտօնեաները ըսրս կողմը առած անթիւ բազմութեամբ ծանր ծանր քալելով ինչուան զոհագործութեան տեղը կ'երթան. ինքը թագաւորը փառաւոր գահաւորակի մը վրայ նստած կ'ըլլայ, աղնիւ դիպակներ հագած ու գլուխը փառաւոր թագ դրած. պաշտօնատէրներն ալմէծագին զգեստնէ.



ըով առջևէն ու ետևէն կ'երթան ,  
ձեռուընին դրօշներ՝ գոյնզգոյն ծոպե-  
րով ու մետաքսէ ոսկեթել ժապաւէն-  
ներով զարդարած : Ճամբան ատեն  
ատեն երգեր կ'երգեն ու նուագարան-  
ներ կը զարնեն՝ ինչուան որ կուատունը  
հասնին . Հոն թագաւորը Անկ-թի  
կուռքին առջել զոհը կ'ընե , ու դար-  
ձեալ նոյն հանդիսով իր պալատը կը  
դառնայ :

(|) առյի կրօնքը Ղինաց հին ու առաջին կրօնքը կը սեպուի . ասոր հետեղները (|) աաօ-սէ կ'ըսուին, և իրենց քուրմերն ու քրմուհիները մոգութիւն, աստեղագիտութիւն, մեռելահմայութիւն, խարագիմայութիւն և ուրիշ ասոնց նման դիւթութիւններ կ'ընեն: (|) աաօ-սէներուն գլուխը (մափէն-սէ կ'ըսուի, ու Վեանկ-սի գաւառին մէջ մեծաշէն պալատ մը ունի, ամառ ձմեռ

Հոն կը կենայ : Ծառաօ-սէները ասովաւ-  
ւելի Ղինացւոցմէ կը տարբերին դըր-  
սուանց՝ որ մեծ պատմուան մը կը  
հագնին՝ երկայն թէւերով ու առանց  
օձիքի . մօրուքնին կ'երկընցընեն ու  
մազերնին ոլըրած՝ իրենց գլխուն վրայ  
ասեղով կը հաստատեն :

Ի՞այց Ղինացւոց ընդհանուր կրօն-  
քըն է Փոյին կրօնը : Ասոնց գլխաւոր  
չաստուածները իրեք հատ են, Պուտ-  
պա , որ է միտք . Տարմա , օրէնք , և  
Անհա , միութիւն և ասոնք հոգեփո-  
խութեան ալ կը հաւատան : Փոյի  
կրօնին կամ Պուտտականութեան  
գլուխը կը սեպուի տալայ-լաճա ըսուած  
մեծ քրմապետը , որ Ծիփէթի երկի-  
րը կը նստի . և թէպէտ Ղինացիք զին-  
քը իրենց գլուխ չեն ընդունիր , բայց  
իրենց գրեթէ ամենուն ալ դաւանան-  
քը պուտտականութիւն է , և քա-  
ղաքներ , գեղեր ու կղզիներ լեցուն  
են Պուտտայի փակուտներով այսինքն  
կուատուններով ու կուռքերով . միայն  
Փէքին քաղքին մէջ ու քովերը գրե-  
թէ տասը հազար փակուտ կայ կ'ըսեն :  
Աս պատկերին մէջի իրեք կուռքերուն  
մէջտեղինը , Պուտտա կամ Փոյ չաս-  
տուածն է , անոր աջ կողմինը Անմա-  
հութեան , ձախ կողմինը Օսւարձու-  
թեան . և աս երկու քովիններուն բար-  
ձրութիւնը քսանական ոտնաշափ է :

Փոյին քուրմերը Ղինու մէջ Հօ-  
շանէ կ'ըսուին , Ծիփէթի ու Ծառ-  
թարստանի մէջ լաճա , Ախամայ երկիրը  
Աալափուէն , ու Շափոնի մէջ պանց : Ա-  
սոնք վանքերու մէջ կը բնակին՝ կուա-  
տուններու քով . աշխարհք չեն մտներ ,  
մօրուքնին կ'ածիլեն ու գլուխնին կը  
գերծեն : ( Ճը երկու անգամ միաբա-  
նական աղօթք կ'ընեն . միս ու տեսակ  
տեսակ կերակուրներ չեն ուտեր , գի-  
նի չեն խմեր , խոստովանանք կ'ըլլան ,  
ծոմ կը բռնեն , մեռելոց համար ա-  
ղօթք կ'ընեն , զանգակ ունին , օրհ-  
նեալ ջուր կը գործածեն , օրհնարա-  
նով աղօթք կ'ընեն , և այլն : Աս  
պուտտական քուրմերուն արարողու-  
թեանցը և քրիստոնէից ծէսերուն

մէջ եղած նմանութիւնը իրաւցընէ  
շատ զարմանալի բան է . ոմննք կ'ը-  
սեն թէ պուտտականութիւնը Ծիփ-  
պէթ , Ծառթարստան ու Ղինու եր-  
կիրը տարածուած ատենը , նոյն եր-  
կիրներուն մէջ շատ քրիստոնէայք  
կան եղեր , մանաւանդ՝ Եստորականք  
ու Հայեր , որ Արաբացւոց բռնու-  
թիւններէն ու Յուստինիանոսի ա-  
տեն եղած հալածանքներէն հոն փա-  
խած են . Պուտտայի քուրմերն ալ  
քրիստոնէից հանդէսներուն մեծ մա-  
սը իրենց սեպհականեր են :

Ղինու կուատուններուն շատը մեծ ,  
գեղեցկաշէն ու հարուստ շէնքեր են :

Պոնցի վանքերուն կամ կուատուն-  
ներուն մէջ ամենէն անուանին է Փու-  
րեանկ գաւառին ծովեղերքին մօտ  
Լամույ կղզույն կուատունը : Աս մե-  
ջեանը ընդգարձակ ու զուարձալի գետ-  
նի մը վրայ շինուած է ծովուն մօտ .  
Ճակտին լայնքը երեսուն ձողաչափ  
է . գուռը գեղեցիկ ու վարպետ փո-  
րուածքներով զարդարուած : Աէջը  
մննելուգ պէս դիմացդ կուդայ մեծ  
բակ մը , օրուն մէջտեղը կանգնած է:  
Փոյ չաստուածին հսկայածե պղնձէ  
ոսկեզօծ արձանը ծնկուընները ծալ-  
լած . բակին չորս անկիւնն ալ կան  
նստած ուրիշ չորս արձաններ՝ տաս-  
նըրութը ոտք բարձրութեամբ : Աս  
բակը անցնելէդ վերջը կը մտնես ու-  
րիշ քարայատակ քառակուսի գաւիթ-  
մը , օրուն ամէն մէկ քարը տասը ոտք  
երկայնութիւն ու չորս ոտք լայնու-  
թիւն ունի : Ասոր չորս կողմը չորս  
վրան կայ գմբեթաձե . մէկուն մէջ  
մէկ զանգակ մը կայ՝ օրուն տրամագի-  
ծը տասը ոտք է . մէկալին մէջ ահա-  
գին մեծութեամբ թմբուկ մը , օրով  
պոնցերը լուսնին ծնունդն ու լրումը  
կ'իմացըննեն . մնացած երկու վրաննե-  
րուն մէջ կուատան զարդերը դրուած  
են : Աս գաւթին մէջտեղը գմբեթա-  
ձե աշտարակ մը կայ , ու գեղեցիկ քա-  
րաշէն աստիճաններով վրան կ'ելլը-  
ցուի . անոր մէջ կուատուն մը կայ զար-  
մանալի չափակցութեամբ շինուած :

և կամարը զարդարուածէ միւսիոնով, ու պատերը տեսակ տեսակ կենդանիներու ու ցուցանքներու փորածքներով։ Կռատան յատակը մանր ծովային ժժմօւնքներով թշրուններ, թիթեղնիկներ ու ծաղկրներ ձեւացուցած են։ Ի՞ս կռատան մէջ քուրմերը անդադար խունկ կը ծխեն, ու կռատան կամարէն կախուած անհամար կանթեղներ կը վաւին։ Շագնին մէկ ծայրը պղնձէ սախոր մը կայ, որուն վրայ զարնելով՝ ողբական ձայն մը կը հանեն։ մէկալ ծայրն ալ փայտէ գոգաւոր ձուածե գործիք մը կայ, որ իրենց կուռքին երգեր երգելու ատեն՝ անիկայ ալ մէկալին պէս կը զարնեն։ Ի՞ն բագնին մէջ տեղը դրուած է Փուսա չաստուածը՝ գիրկը պզտիկ տղայ մը բռնած։ Ի՞շտարակէն վար որ կ'իջնաս, կը մտնես սիւնազարդ դահլիճ մը։ մէջն են լումփուկիսի աշկերտներուն քսանը որս հատ պղնձէ ոսկեզօծ արձանները։ Ի՞ն դահլիճն ծայրը մէկ մեծ սրահ մը կայ որ պոնցերուն սեղանատունն է։ անկեց ալքիչ մը առաջ երթալէն ետքը կուգայ ՚ի՞ս չաստուծոյն տաճարը ուր քարէ սանդղով վեր կ'ելլցցուի։ Ո՞էջը զարդարուած է փառաւոր ամաններու մէջ դրած գեղեցիկ շինծու ծաղիկներով։ և չաստուծոյն արձանը քարակ քօղով մը ծածկած է։ Ի՞ս կռատան պոնցերը՝ եկող օտարականները սիրով կ'ընդունին։ բայց թողչեն տար չետաքրիքրութիւնընելու, և ամէն տեղալչեն մտցըներ։ Ի՞նդհանրապէս ՚ի՞սացիք անթիւ աւելորդապաշտութիւններ ալ ունին։ ՚ի՞ս գլխաւորյաւութուլուն քը՝ որ ամէն տուն կը գտնուի, երկաթի կտոր մըն է, վրան անցուցած հին ու ծակ ստակներ։ աս երկաթը իրենց անկողնին վերեր կը կախեն, ու մոքերնին դրած են թէ անով չար ոգիները, սատանաները կը հալածուին, ու հիւանդները շուտով կը բժշկուին։

՚ի՞ս նման ուրիշ այնչափ աւելոր-

դապաշտութիւններ ունին որ ամբողջ գրքերու նիւթ կրնան ըլլալ։ և զարմանք չէ, վասն զի սուտ կրօնքներուն մեծ նշանը տգիտութիւնն է, տգիտութիւնն ալ ամէն աւելորդապաշտութեանց աղքիւրն է։ ՚յրանի՛ ձշմարիտ քրիստոնէից՝ որ աւետարանին սքանչելի լուսովը ու եկեղեցւոյ խորհուրդներովը լուսաւորուած, ոչ միայն կռապաշտութեան խաւարէն հեռու կը քալեն, հապա նաև տգիտական աւելորդապաշտութիւններէն, որ անոնք ալ տեսակ մը կռապաշտութիւն են։

### Հրեից Պասէց :

՚ումակուման ՚րեից արարողութիւններուն մէջ շատ հետաքրքրական բաներ կան որ թէպէտ և ՚ի՞ովսէսի օրէնքներէն դուրս են, բայց ասոնք ալ հին սովորութիւններ են։ և աւետարանին մէջ առանդունէնք ծերոց ըսուածները ասոնք են։ ՚ոս ՚ի՞ս զատկին կամ բազարջակերաց տօնին գլխաւոր արարողութիւնները դնենք՝ ստոյգ աղքիւրներէ առնելով։ ուրիշ անգամ ալ մէկալ տօները կը ստորագրենք, գէթ անոնք որ մեր օրացուցին մէջ ալ կը յիշուին։

՚ազարջակերաց տօնը՝ ՚ի՞սան ամսոյն 15-ին կը կատարէն, որ մարտի ամսոյն մէջ կ'իյնայ, ու կրնայ նաև ապրիլի մէջ պատահիլ։ ՚ի՞ս տօնիս անունը ՚րեից լեզուով ՚ի՞սակ կ'ըսուի, որ է պասէտ կամ պաստա, և հայերէն ՚ապրիլ ըսուածը։ իսկ ռամկօրէն խայտբռուղ պայրածը կ'ըսուի։

՚ատկի տօնէն առաջ մեծ պատրաստութիւններ կ'ընեն ՚րեայք։ բայց ամէնն ալնիւթական արարողութիւններ են, և ամենեին հոգեւոր պատրաստութիւն մը չունին։ անկէ զատշատ փուծ ու մուծ աւելորդապաշտական բաներ ալ ՚ի՞ս բարունիները աւելցուցած են, որոնք երկար կ'ըլլայ մէկիկ մէկիկ պատմելը։